

Որոշակատան :

Որուսաց լայնածաւալ կայսրութիւնն աշխարհիս վրայ ամենէն ընդարձակ տէրութիւնն է՝ տարածեալ յլրոպա յլուիա և յլմերիկա . և կը ճգուի 15° 10' արևելքան երկայնութենէն մինչև 133° արևեմտ . երկայնութիւն , և 38° 40' հարաւային լայնութենէն մինչև 81° հիւսիս . լայնութիւն : 5,186 հազարամէջը հիւսիսէն դէպ 'ի հարաւ 'այսինքն յորվեկեան լաբոնիայի սահմաններէն մինչև Պարսկաստան . և 15,375 հազարամ . արևեմուտքէն դէպ 'ի արևելք՝ այսինքն է լեհաստանէն մինչև Վալմէաթքա : Երկրին ամբողջական տարածութիւնն է 20,649,660 քառ . հազարամէջը , որուն 5,525,595 լուրոպիոյ մէջ է . 13,625,480 լույոյ , և 4,498,585 լմերիկոյ մէջ : Որուսիոյ կայսրութիւնը չորս անգամ աւելի ընդարձակ է քան ինչ որ էր Հռովմայեցւոց կայսրութիւնն (գոստոս կայսեր ժամանակ , և դարձեալ ամբողջ Վաղղիոյ , Վնդղիոյ , Վստրիոյ և Բրուսիոյ տէրութիւնները մէկտեղ առնելով չեն հաւասարիլ Որուսաց տիեզերածաւալ պետութեանն , որուն ընդ հանուր սահմանը հիւսիսէն արջային Վառուցեալ ովկիանոսն է , հիւսիսային-արևեմուտքէն թառնէա , որով յորվեկիայէն ու Շատէտէն կը բաժնուի . արևեմուտքէն Պալթիկ ծովը , Բրուսիան , Ալիցիան և Վոլտավիան . հարաւէն Վե ծովը , Տաճկաստանն լույոյ , Պարսկաստանը , թառըքաստանն , ու քանի մը մանր տէրութիւններ և լմուր գետը որով կը բաժնուի Ծինաստանէն , և այն : Երեւելքէն Վեծ-օվկիանոսն (հանդերձ իր նեղուցներովն և (քոչի ու Վամշաթքայի ծովերով), Պեհրինկայի նեղուցը՝ որ լմերիկոյ Որուսաստանը լուսիոյ Որուսաստանէն կը բաժնէ : Երդայս կայսրութիւնս այլ և այլ մասեր ու անուններ ունի , ինչպէս լուրոպիոյ Որուսաստան , Ֆինլանտիա , լաբոնիա , լեհաստան , Վրաստան և Կովկասեան

գաւառք , Վիպերիա , և այն և այն : Վսոնցմէ գուրս ունի նաև շատ մը կղզիներ ալ զորոնք աւելորդ կը սեպենք երկայն բարակ հոս շարելը : Վայրաքաղաքն է Յեղերսպուրկ կամ Յեղուպուրկ կամ յուրաքանչերաններուն վրայ կառուցուած : Յնակիչը գրեթէ 71,500,000 , որոնց 64 միլիոնը լուրոպիոյ մասին մէջն են :

Որուսաստան շատ մը ծովերու հետ հաղորդակցութիւն ունի , ինչպէս հիւսիսային կողմէն ամբողջ Վառուցեալ ովկիանոսին , և Շերմակ ծովուն հետ որով որ Վեղենի , Վրիանկէլի , (յնէկայի և Վանտալասքայի ծովածոցները կը ձեանան : Վրեւմուեան կողմը կ'ինայ Պալթիկի ծովն՝ որ Պոթնիոյ , Ֆինլանտիոյ և լիվոնիոյ ծովածոցներն ունի : Պալթիկի ծովեզերեայ ափունքը շատ զուարձալի են բնութեան տեսարաններուն կողմանէ՝ որ զքօսալի դիրքերէ զատ ունի նաև ահաւոր ու վսեմ երեսոյթներ , ինչպէս բարձրաբերձ ժայռերու գագաթներ դէպ 'ի ծով երկրնցած՝ կամ հրուանդաններ , ամայի աւազուտներ և սառուցեալ շարժուն կղզիներ : Հարաւային կողմը կ'ինայ Վե ծովն՝ որ Լանիքալէի կիրճովը Վցախու ծովուն հետ կը միանայ , և ընդ մէջ Տներեր և Տոն գետերուն բերանացը Խրիմի քառակուսիթերակղզին իր մէջը ամփոփած է : Խակ կասպից ծովը զՈրուսաստան թառըքաստանէն կը բաժնէ՝ որուն բոլոր վաճառականութիւնը Որուսաց ձեռքն է , և Յիկրքմէնք իշխանութիւն չունին Որուսաց պէս ազատ վաճառականութիւննելու . նմանապէս Վրալ ծովը որ նոյն պէս Որուսաց ձեռքն է :

Գևառ և Լիճ : — Գրեթէ քան զամէն աշխարհք աւելի գեղեցիկ ու շահաբեր գետի նաւարկութեան մը վիճակեալ է Որուսաստան իր բազմաթիւ և մեծամեծ գետերով՝ որոնց նմանն լուրոպիոյ մէջ չկայ : յոյս գետերուն ընթացքն ընդհանրապէս դանդաղ և ուղղընթաց է երկրին դաշտային ըլլալուն պատճառու , և որչափ որ դէպ 'ի ծովմօտենան այնշափ աւելի բայցուածքնին երթալով կը լայն-

նայ : Ի՞ոլոր այս գետերս նաւարկելի են ամառուան միջոց՝ իսկ ձմեռը սառուցապատ Ճամբաներ կ'ըլլան, և նաւերու կը յաջորդեն վաճառաբարձ սայլերը : Ո՞եծ ու նաւարկելի գետերուն գլխաւորներն են ()պի, Խարա, Ռեզորա, Ա՞ղեն, Տուինա հիւսիսային, ()նեկա, Դանա, Խնիսսէի որք Այսուցեալ ծով կը թափին : Ծյունէա, Վիվա, Խարովա, Տուինա արևմտեան, Վիեմէն որոնք Պալթիկ ծովը կը թափին : Խակ Կասպից ծովուն հետ խառնուողներն են Արալ, Ա ոլկա և Դերեխ : Աև ծով թափուողներն են Վուպան, Տօն, Տնեբեր (որ Պերեզինա և Բրիբեց գետերն իր մէջը կ'ընդունի), Պուկ, Տնէսդէր և այլն : Իրուդ գետը Դանուբի հետ կը միանայ որ Պեսարապիան Այլտաւիայէն կը բաժնէ : Այս գլխաւոր գետերէս և ուրիշ շատ մը մանր գետերէ գուրս՝ ունի Այսուաստան դարձեալ բազմաթիւ լճեր և ջրանցքներ որոնք նոյնպէս նաւարկելի են : Խարոպիոյ Այսուաստանի մէջ ամենէն մեծ լիճը Դատոկան է Բաեզրպուրկի մօտ : Ասկէ ետքը կու գան ()նեկա՝ ()լոնէց գաւառին մէջ . Բայբուսի ու Բաքովի միացեալ լիճերը՝ իվոնիոյ մէջ . Լվմէն՝ Աովկորոտի մէջ . Աելիճէր՝ որ լի է մանր կղզիներով . Իմանտրա՝ Աբոնիոյ մէջ . Անարա և Ախմա՝ Փինլանտիոյ երկու ծայրերուն վրայ, և այլն :

Լ է բնեւ . — Խարոպիոյ Այսուաստանը քիչ լեռ ունի, ու նշանաւորները աւելի հարաւային կողմն են՝ ինչպէս Աովկասու լերանց գոտիներուն մէկ մասը, ու Արիմի հարաւային-արևելեան կողմի Չատըր-Տաղը ըսուած լեռները : Դարձեալ Արալ լեռներն՝ որ Խարոպիոյ Այսուիան Արիոյ Այսուաստանէն կը բաժնէն : Անս ուրիշ քանի մը լեռներ ալ որոնք աննշան են :

Ա է բաժիր բնական դրէյ . — Այսուաստան համեմատութեամբ իր ընդգարձակ տարածութեանը զուրկ է բոլորովին բնութեան որ և իցէ տեսարաններէ, և բնութիւնն ասոնց տեղ ընդարձակ, ու տիսրատեսիլ դաշտեր տուած է Այս-

սաստանի : Այրկրին գրեթէ չորսին իրեք մասը անտառներով, լիճերով, Ճախճախուտներով ու ամուլ գաշտերով ձեացած է : Ի վերայ այսր ամենայնի բոլոր Այսուաստան ն գլխաւոր մեծ նահանգ կը բաժնուի : Առաջինը որ հիւսիսային կողմը կ'իյնայ՝ կը բազկանայ բոլոր Պալթիական գաւառներէն և Արալ լեռներէն և կ'երթայ մինչև Այսուցեալ ովկիանուս : Արդ այս անքաւ տարածութիւնս լի է անտառներով, Ճախճախուտ գաշտերով ու սառուցեալ անապատներով . սերմանեն ու հնձելը 60 օրուան մէջ պէտք է որ լմննայ . ոչ քաղաք կայ և ոչ ալ Ճամբայ, ու հազիւ 10 քառ . հազարամէշիրի 4 հոգի կրնայ գրուիլ : Ամանապէս Ա աբոնիան աս խեղծութենէս շատ վարչնար ինչպէս նաև Ֆինլանտիան որ Ճախճախուտ է ու հազարաւոր մանր լճերով շրջապատած : Այրկրորդ գլխաւոր մեծ նահանգը՝ որ նոյնպէս Պալթիկ ծովուն հարաւային կողմէն առած դէպ 'ի ներսերը կը տարածուի՝ քիչ շատ առաջինին երեսութն ունի՝ անհամար լիճերով, խոպան ու անջրդի գաշտերով և կրանիդեայ լեռներու գոտիներով պատած . օդը գիծային է ու վատաւողջ և Այսուաստանի ամենէն ցուրտ կլիման կրնայ սեպուիլ ասիկայ : Դրեթէ երկին մեծ մասը եղենափայտի անտառներով ծածկուած է . միայն բուրդը շատ ազնիւ է ու գործուածքն ալ բաւականապէս ընտիր : Դարձեալ Տունայի մեծ հովիտը որ ցած, լճային, Ճախճախուտ ու խեղծ երկիր մըն է, բաց 'ի քանի մը քաղաքներէ որ համանուն գետին եղերացը վրայ կաւուցուած են՝ մնացածը կամ անմարդաբնակ գաշտեր են և կամ փոքրիկ աւաններ որոնց բնակարանները խեղծուկ ու աղքատին հիւղերէ կը ձեւանան : Այրորդ մեծ նահանգը որ տէրութեան միջակայքը կ'իյնայ, նմանապէս ցրտին ու անքարեքեր երկիր մըն է և աւելի կրային . բայց ըստ բաւականին մարդաշատ է, և Այսուաստանի ուրիշ տեղերու համեմատութեամբ աւելի զարգացած ու յա-

ռաջացած : Դորրորդ մեծ նահանգը՝ որ ամբողջ լիասպից ծովուն երկայնութեանը վրայ կ'իյնայ՝ անհուն տարածութեամբ դաշտավայր մի է ցրտին ու անքարեթեր և օդը աղային : Իսկ հինգերորդը ամբողջ Ան ծովուն շրջակայքն են՝ երկու գլխաւոր գաւառ բաժնուած . առաջինը՝ որ երկիր ցորենց կը կոչուի՝ բարձրադիր է և մրգաւէտ, շրջապատեալ բազմաթիւ փոքրիկ բլուրներով ու բնութեան ճոխ տեսարաններով, կարգէ դուրս բարեթեր է և օդն ալ առողջարար, բեղմնաւոր ինանադարմանով և մարդաշատ : Եցրկրորդ գաւառը՝ որ երկիր անջրդի կը կոչուի, անմշակ ու ամայի թողուած է, ուր ոչ ճամբայ կայ, ոչ մշակեալ երկիր և ոչ ալ կարգաւորեալ բնակութիւն :

Լիլայ. — Արովչետև Առուսաստանի պէս կարգէ դուրս ընդարձակ երկիր մը չկրնար ամէն կողմ մի և նոյն կլիման ունենալ՝ ան պատճառաւ իւրաքանչիւր տեղ կամ գաւառ տարբեր կլիմայ մը ունի : Աակայն ընդհանուր տեսութեամբ նայելով՝ Առուսաստանի կլիման աւելի ցրտին է ուրիշ տեղերու համեմատութք . զոր օրինակ թէպէտ հարաւային գաւառները Աաբոլիի լայնութեաստիճանին տակը կ'իյնան, սակայն անհամեմատ աւելի ցուրտ են և քիչ բարեթեր : Աւստի աշխարհագիրք ընդհանրապէս ասանկ կը բաժնեն Առուսաստանի կլիման : Աառուցեալ գոտի՝ որ մինչև 70երորդ լայն . աստիճան կը համնի . յետոյ Ճախճախուտ ու մամուապատ գաշտեր՝ որ մինչև 65 լայն . աստ . կը համնին . 60էն մինչև 55⁰ անտառային՝ ու տեղ տեղ ալ մարգագետիններ կը տեսնուին . 55էն կը սկսի գարիի մշակութիւնը . 50էն մինչև 45⁰ հաճարի մշակութիւնն ու բուրդի բերքը . 45էն կը սկսի ցորենի ու պտղատու ծառերու մշակութիւնը . իսկ 40երորդ աստիճանէն կը սէպի Եցիպտասցորենի և որթոյ Հակութիւնը . 40էն վար եղած երկիրները՝ որոնք թէպէտ քիչ տարածութիւն ունին՝ բայց ձիթապտղի, բամբակի ու մետաքսի բերքերը բաւակա-

նապէս լաւ կրնան առաջ բերել : **Բ'երք.** — Շ'ոխ է Առուսաստան քանի մը տեսակ կենդանիներու կողմանէ, որոնցմէ ոմանք արևմտեան Եւրոպից մէջ կը պակսին . ինչպէս են խանչող ցուլ, գոմէշ, պիսճ, վայրի ձի ու ոչ խարի զանազան ցեղեր : Ոմանք ալ բոլորովին ջնջուելու վրայ են, զոր օրինակ սև գորտ, սպիտակ պքիս, սամուրենի, կզաքիս և այն : Դժբաղդաբար երկրաբանք չեն կրցած դեռ իրենց զննութիւնները այս ընդարձակ երկրիս վրայ ալ ընել : Առուսաստանի ձիերը թէպէտ փոքր են մարմնով՝ բայց արագաշրժ, ձկուն ու գէր . կը գտնուի նաև ուղու բայց աւելի հարաւային կողմերը . Աէն կամ այծեամն հիւսիսային կողմերը, իսկ կովն ու հասարակ ոչխարը ոչ բազմաթիւ են և ոչ ալ այնչափ յարգի : Վասնցմէ գուրս կան նաև բեռային կողմերը ձերմակ արջ, ծովակով, կուղը և այն : Արվկասու կողմերը կը գտնուի վագր, նապաստակ, և որսական կենդանիք : Վրեթէ Առուսաստանի բոլոր գետերը ձկնաւէտ են, որով և բնակչաց գլխաւոր պարէնը ձկնեղէն է : — Բ'ուսական բերոց կողմանէ Առուսաստանի գլխաւոր հարատութիւնը ցորենն է՝ որ բոլոր բնակչաց պիտոյիցը բաւելին ետքը օտար աշխարհներ ալ կը խարեն : Ամանապէս բազմաթիւ ու լայնածաւալ անտառներկան՝ որոնցմէ առատ նաւափայտ ու վառելու փայտ կ'ել է՝ որով և բնակիցք ածուխ չեն գործածեր : Վասնց անտառները գրեթէ 170 միլիոն հարիւրակալ տեղ կը գրաւեն . ու Առեռնաքի անտառը աշխարհքիս վրայ Ճանցուած անտառներուն մէջ ամենէն մեծն է . իսկ ՎիալվէՃի անտառը գրեթէ 160,000 հարիւրակալ տարածութիւն ունի : Արթի մշակութիւնը աւելի Ան ծովուն կողմերը կը յաջողի, իսկ ուրիշ տեղեր բնաւ առաջ չգար : — Հանքերու կողմանէ ալ շատ հարուստ է՝ բայց աղնիւները աւելի Վասնց Առուսաստանին մէջ կը գտնուին և մասնաւորապէս ՎիալվէՃի մէջ : 1855ին 29,810 հազարակամ ոսկի ելաւ, և

գրեթէ 18,000 հազարակրամարծաթ, որ է ըսել Եւրոպա ու Շմերիկա՝ առանձին առանձին առած՝ Առուսաստանի չափ ոսկի չունին : Ի, մանապէս երկաթի հանքն ալ շատ առատ է որ մասնաւորապէս Ուրալ, Ռեբմ, ()րէնպուրկ, Արաթիսա գաւառներէն կ'ելլէ . 1855 էն 517,848,260 հազարակրամ երկաթ հանեցին . բայց այս առատութեամբս հանդերձ երկրին պիտոցիցը ըբաւեր : Անի նաև առատ անագ, պղինձ և աղ :

Յեղագրութիւն և բնակչութ : — Առուսաստանի բոլոր բնակիցը 112 տեսակ ժողովուրդ կը բաժնուի , բայց ամէնքն ալ ինը գլխաւոր ցեղէ առաջ կուգան : Ռածին ու գլխաւոր ցեղն է Ալաւեանը՝ որոնք 48 միլիոն են , ու Եւրոպիոյ Առուսաստանի միջակայքը կը բնակին այլ և այլ ժողովուրդներ բաժնուած , ինչպէս Մեծ-Ռուստ , որոնք միջին ու հիւսիսային Առուսիոյ մէջ կը բնակին . Փոդ-Ռուստ և Եհացիք՝ որ արևմտեան կողմը կը բնակին , Աերուիացիք , Պուլազրք , և այլն : Բ . ցեղն է Եթուանացւոց և Գառլանտացւոց՝ որ Եվոնիոյ , Գուրլանտիոյ , ու Կարմիր-Առուսիոյ հարաւային կողմերը կը բնակին ու ընդ ամէնը են իբր 2,000,000 : Դ . Ֆինեան ցեղը՝ որ ընդ ամէնը 3,000,000 կ'ելլէն , որոնք մեծաւ մասմբ Եւրոպ . Առուսաստանի հիւսիսային կողմը և Ախպերիոյ մէջ կը բնակին , քսան քսանը հինգ տեսակ ժողովուրդ բաժնուած : Դ . Գերմանական ցեղ , որոնք մեծաւ մասմբ ազնուական են ու Եվոնիոյ , Եսթոնիոյ և Գառլանտիոյ մէջ կը բնակին , ընդ ամէնը 500,000 հոգի : Ե . Ժամանակաց ցեղ , իբր 2,000,000 , ասոնք գրեթէ բոլոր հարաւային Առուսաստանի մէջ ցրուած են : Զ . Լովկասեան ցեղ , որոնց մէջը կ'երթան Հայք , Արացիք , Ջերեզք , Վազք , Վազք և այլն , ընդ ամէնը 2,500,000 : Է . Հրէայք , 2,000,000 : Ը . Յեղ Աղողուաց կամ Խամարաց , որուն տակը կ'երթան Պալմուխք , Պուրէտք ու խել մը պղտի ժողովուրդներ՝ ընդ ամէնը 330,000 : Թ . Յեղ Ան .

չու , որոնք մեծաւ մասմբ արևելեան Ախպերիոյ բնակիցն են , բոլորը 40,000 հոգի :

Առուսաստանի բնակիցը օր օրուան վրայ երթալով անհամեմատ աճելու հետ է , որուն հետևեալ ցուցակը կը նայ ընթերցողաց որոշ գաղափար մը տալ :

| Ամ. | Բնակչութ . |
|------|------------|
| 1722 | 14,000,000 |
| 1762 | 20,000,000 |
| 1795 | 36,000,000 |
| 1818 | 45,000,000 |
| 1824 | 50,000,000 |
| 1838 | 59,000,000 |
| 1842 | 62,000,000 |
| 1849 | 66,000,000 |

Վարդ Առուսիոյ Եւրոպան իւրաքանչիւր քառ . հազարամէդրին 12 հոգի ունի :

Այսկայն այս բազմաթիւ ժողովուրդու զանազան աստիճաններ կը բաժնուի , որ են ազնուականք , քաղաքացիք , հասարակ գեղացիք և ստրուկք :

Վանուականք : — Վճնուականաց գլխաւոր ստացուածքը և իրաւունքը երկիր ունենալն է , և այս մասիս մէջ ազատ են ու ինչպէս կ'ուզեն կրնան տնօրինել իրենց ձեռքին տակի եղած գեղացոց վրայ՝ որոնք ստրուկք կը կոչուին . բացարձակ իշխանութիւն ունին զանոնք պատժելու , գանահարելու , ուրիշ տիրոջ ծախելու՝ բայց երկրին հետ մէկտեղ . և բաց 'ի սպաննելէն ուրիշ ինչ և իցէ պատիժ կրնան տալ իրենց ստրկացը : Արաքանչիւր ստրուկք պարտական է շաբթուն մէջ իրեք օր բոլորովին իր տիրոջը համար աշխատելու՝ իսկ մնացած օրերը կրնայ առանձին իր պիտոցիցը համար աշխատիլ՝ մասնաւորապէս գաշտերու մէջ՝ ուրիւրաքանչիւրին կտոր մը տեղ չնորհուած է իրենց առօրեայ պարէնը հայթայթելու համար : Վճնուական մը որչափ ալ ծանր յանցանք մը ընէ՝ ստրկի աստիճան չկրնար իջնել , միայն ազնուականութեան պատուանունը վրայէն կ'առնուի՝ ազատ

մնալով դարձեալ որ և իցէ մարմնական պատիճ կրելէ ու տէրութեան հարկ տալէն : Ի զնուականութեան գլխաւոր պատուանուններն են, սեպուհ, կոմս, պարոն, և այլն, որոնք դարձեալ զանազան աստիճաններ կը բաժնուին . և ազնուականաց մէջ ալ բարձրագոյնը ու ստորնագոյնը կայ . զոր օրինակ ստորնագոյնը բարձրագոյն ազնուականին ամէն առանձնաշնորհութինները չունի և չկրնար ալ ունենալ ինչուան որ տէրութեան ամենամեծ արդիւնաւոր ծառայութիւն մը ըրած ըլլայ : Ի զնուականք կրնան իրենց կալուածոցը մէջ որ և իցէ չէնք ու գործատուն շինել առանց տէրութեան հարկ մը և կամ հատուցում մը ընելու : Ի այց ամէն երեք տարին մէյսի պարտական են նոյն նահանգին բարձրագոյն ժողովքին ներկայանալու՝ ուր կայսեր հրամաններն և տէրութեան գլխաւոր ատեաններուն նոր ընտրուած անդամները կը ծանուցուին . բաց ասկէ պարտական է դարձեալ իւրաքանչիւր ազնուական տէրութեան ինչ և իցէ տեսակ ծառայութիւն մը ըլլայ ընելու, և թէ որ ընտանիք մը ամբողջ երեք ազգ շարունակութեամբ պակսի այս պարտքէս՝ իր ազնուականութենէն կ'իյնայ : Ա կայն այս մասիս վրայ՝ Կիկողայս Ա. շատ տարի չէ որ նոր կարգադրութիւն մը ըրաւ՝ որով իւրաքանչիւր նահանգ հիմա ընդհանուր ցեղագրութեան մատեան մը ունի՝ ուր ազնուականութիւնը 14 դաս բաժնուած է . արդ որ և իցէ քաղաքացի մը եթէ իր արդեամբքը տէրութեան խորհրդականի կարգ անցնի՝ ազնուականութեան չորրորդ դասուն մէջ կը մտնէ . իսկ եթէ մէկը զինուորական ծառայութեան մէջ առաջ երթալով գնդապետութեան պաշտօնին համնի՝ ներորդ դասու ազնուական կ'ըլլայ, ու որդոց որդի կը տեէ : Ի այց այն որ ռամիկ ու ցած աստիճանէ է՝ միայն անձնական ազնուականութիւն կրնայ ունենալ, և նոյնը իրեն որդոցը չանցնիր . իր տղաքը համալսարանի ու տէրութեան դպրոցներու մէջ կրնան մըտնել, բայց ոչ և ազնուականաց համար

յարքունուստ սահմանեալ վարժոցներու մէջ :

Կ. աղացացի : — Հասարակ քաղաքացի ըսուածներն ալ՝ այլ և այլ դաս բաժնուած են՝ և իւրաքանչիւրն իրեն աստիճանին համեմատ քիչ կամ շատ առանձնաշնորհութիւններ ունի և ըստ այլ և այլ վիճակի կենաց ասանկ կը բաժնուին . Ա. Դաս աննշան կամ մինլքոր մարդկան՝ իրենց արդեամբքը առաջ եկած : Բ. Դաս վաճառականաց : Գ. Դաս արուեստաւորաց : Դ. Դաս տեղացի գրուած օտարականաց : Ե. Դաս այնպիսի մարդկանց՝ որոնք ուրիշ քաղաքներ պանդիտած՝ օրուան պարէննին իրենց աշխատանօքը կը հայթայթեն : Ի սոնք ամէնքն ալ ընդ հանուր անուամբ հասարակ ժողովուրդ կամ քաղաքցիք կը կոչուին :

Դ. էղացի : — Ի սոնք ալ դարձեալ իրեք դաս կը բաժնուին : Ա. Ի ցատ գեղացիք՝ որոնք քաղաքացիի մը առանձնաշնորհութիւնները վայելելու իրաւունք ունին : Բ. Տէրութեան կամ արքունեաց գեղացիք, որոնք պարտական են հարկ վճարել ու տէրութեան համար աշխատիլ : Գ. Ա զնուականաց գեղացիք, որ բոլորովին իրենց տիրոջը տակ ընկճուած են : Ա. յս երրորդ դասու գեղացիք կամ ստրուկ ըսուածները՝ որ Ա ուսաստանի մէջ բաւական բազմաթիւ են, արդի մեծախորհուրդ Ի զեքսանդր կայսեր հայրագութ շնորհիւր, աւելի լաւ վիճակ մը ունեցան, գրեթէ ազատելով այն ծանր ստրկութեան լուծէն :

Կը շարունակուի :

Բօդամիս կամ Գետամուշկն :

Ի ս կենդանիս՝ որուն կաշին վաճառականութեան մէջ մեծ առուտուրի նիւթերէն մէկն է, ըստ ոմանց կը կոչուի Ք. օյէբիւս կամ Ք. օյէբիւս որն որ մեծ մըկան տեսակ մըն է, որուն ետևի թաթերն աւելի լայն են, և կը գտնուի Չիլի մէջ :